

ՀԱՅԻԿ

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ

ՊԱՏԿԵՐԱՁԱՐԴ ՇԱԲԱԹԱԹԵՐԹ

Գ.ԲԱՆԱՆ, Գ.ԵՎ.ԱՐՈՒԵՍՏԱԿԱՆ
Ա.Թ.ՏՆԻՆ ՏՆՏԵՍՈՒԹԵՍՆ, ՆՈՐՈՅԵՐ
ԶԵԽ.Ա.ԿԱՆ Ա.ՇԽԱՏՈՒԹԵՍՆՑ

ԿԱ.ՆԱ.ՑԻ ՀԱ.ՐՑԵՐՈՒ և Ա.ՇԽԱ.Մ.Հ.ԴԻՆ ԻՐԵՐՈՒ



ԺԹ. ՏԱՐԻ

Նոր Երջան, Թիւ 31



ՅՈՒՂԻԱՄՆԵՐ ՈՒՆԻՆ

ՏՕՔԹ. Յ. ԹՕՓՃԵԱՆ
ՏԻԿԻՆ ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ-ԲԱՐԹՈՂ
ՕՐ. ՆԵԿԱՄ ԱԲԻԼԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՄԱԹԻԾ ԱՍՏՈՒԱԾՈՒՐ
ՕՐԻՈՐԴ ԶԱՊԼ ԶԱՔԱՐԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ՆԵՆԻ
ՕՐԻՈՐԴ ՄԱՆԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ
ՕՐԻՈՐԴ ԱԼԻՍ ՄԱՆՈՒԿԵԱՆ

Գին 40 փարա

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

ՊՈՂՍՈՑ ՀԱՄԱՐ

Տարեկան 50 դրուշ. Վեցամսեայ 25 դրուշ:

ԳԱՐԱԿԱՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

Տարեկան 54 դրուշ. Վեցամսեայ 27 դրուշ:

ԱՐՏԱՍՈՎԱՄԱՆԻ ՀԱՄԱՐ

Տարեկան 12 ֆրանք:

Մանուցման, բաժանորդագրութեան եւ թերթին վերաբերող
ամէն կարգի դործառնութեանց համար զիմել մի' միայն՝

{Զագիկ Ղըշտի}

ՃՐԱԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՅԹ ԴՐԱՄ 7

Շ Ա. Բ Ա. Թ Ա. Թ Ե Բ Թ «Շ Ա. Ղ Ի Կ»

Կ. Պոլիս, Ղալաթիա, Գուրչունլու խան, թիւ 7

JOURNAL "DZAGHIK,"

Constantinople, Galata, Kourchoum Han, № 7.

Վ. Ա. Ճ Ա. Ռ Ա. Տ Ո Ւ Ն

ԱՍԵՂՆԱԳՈՐԾՈՒԹԵԱՆ ԵՒ ՕԺԻՏԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ԶԱՆԱԶԱՆ ՆԻՒԹՈՑ

ՃԱԼՃԵԱՆ ԵՒ ԹԱՎԵԱՆՃԵԱՆ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԿԱՅՍԵՐԱԿԱՆ ՊԱԼԱՏԱՆ

Կ. Պոլիս, Էսկի Զապիրիկ նաստկի թիւ 63

Ապրանաց տեսակներու ճախութեամբ ու չափաւոր զիներով
ծախող հանրածանօթ այս հին Վաճառատունը Եւրոպական առաջա-
նակարգ դործարանաց հետ միշտ ունեցած յարաբերութեանց չնորս-
կիւ կը գտնուի պատրաստ հաւաքածոյ մը ասեղնագործութեան և
օժիտի վերաբերեալ նոր ու ընտիր նիւթերու, ինչպէս մետաքսեայ
կերպասներ, աթլազ, թաւիչ, թաւթա, ոսկեղօծ ու արծաթեայ
զուտ ու անզուտ թելեր (խաս եւ խամ սրբմա), ճերմակեղէնի հա-
մար ընտիր պոստէներ, վայանսիէն ու մետաքսէ թանթէլաներ,
ճեմմակըրթան, դաղղիական ընտիր շաղիկի կերպասներ, բիքէ-
ներ, գունաւոր պաթիսթներ եւայլն եւայլն:

Չեռադործ բանուած ու սկսուած զանազան ճոխ նիւթոց հա-
ւաքածոյ մը պատրաստ կը գտնուի:

Կ. Պոլսոյ եւ Գաւառաց զպրոցական հաստատութեանց համար
մասնաւոր զեղչ կ'ըլլայ:

Վաճառատան մէջ կը գտնուի միշտ պատրաստ ասեղնագործի
գծագրիչ մը:

ՅԱԶԻԿ

ՃԱԲԱԹԱԹԵՐԹ

(645) Ժ. ՏԱՐԻ - ԹԻՒ 31

6 ԱՊՐԻլ 1906

ԿԱՆԱՆՑ ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹԵԱՆ

ԲԵՂՄՆԱԽՈՐ Ա.ՍՊՈ.ՐԵԶ ՄԸ



ԱՅԲՑԻԿ ենք. Բանօրամա կոչուած հակայական ճաշարանի ընդարձակ սրահներէն մէկուն մէջ նստած, անհամբեր կը սպասենք համագամ կերտակուրներու։ Մա անդգամ ժիշեռները (սպասաւոր) բնաւ չեն հասկնար ստամոքսի տրամադրութիւնները։ Ճաշը կը սպասուիրենք, «այնէն առևկէնպլիք», այսինքն ալիսթարթ մը միայն կ'ըսեն, կը յասագրեն ու կ'երթան։ Հարիւրաւոր և հաղարաւոր երկվայրկեաններ իրար կը յաջորդեն, ջղային անհամբերութիւն մը կը բանէ մեզ, յուսաբեկ անօթութենէ մղուած մեքենաբար կ'առնենք մեր առաջ դրուած հացիկը, մանք կատրներու կը բաժնենք զայն բարկութենէ ու արագաբար կը գլուրինք զայն մարդկային աղօրիքը։ Յանկարծ քննքուշ ձայն մը «Եթէ կը հաճիք՝ պարզն...» բառերը կ'արտասանէ, «Դերջապէս...» կը մտածենք մենք և ետ կը գտունանք մեր պատուիրած ախորժանամ կերտակուրները ցնծալից հայեացքով դիտելու համար։ Աւազ, յուսախաբութիւն։ Բայց ո՞չ։ Ամէն կողմէն կը հնչէ «Եօղէֆինէ, Եօղէֆինէ» անունը։ Իրապէս ալ մեր ետեւը կանգնած է գեղագէմ օրիորդ մը լայնեղը մեւ յարդէ գլխարկով, սեւազգեստ, ժպտադէմ։ լուսնաւորուած լրագիններու խոշոր կոյտով մը։ Ան մեզի փոխանակ կերտակուրի լրագիր կը մատակարարէ, զարդարուած այրերու և կիններու պատկերներով։ Նա՛, — անշուշտ ոռւս-ճարտնական պատերազմէն դրուագներ — կը մտածենք

մենք և առանց մերժել կարենալու համեստափայլ օրիորդին առաջարկը, ՅՈ վարա տալով կ'առնենք մէյմէկ օրինակ: Օրիորդը նման կամ նուռազ յաջողութեամբ բայց միշտ ժամագէմ և համեստօրէն կը շարունակէ իր առեւտուրը միւս սեղանալիցներուն քով, ամէն ուրեք, ամբողջ քաղաքն մէջ: Կերակուրը կը մոռնտնք, թերթերը կը բանանք: Ո՞չ միայն Ռուս և Ճարոն, այլ նաև ամբողջ քառարակն աշխարհի մասին բառ մ'անդամ չկայ հօն: Ո՞չ, այս թերթը բարոյագէս ամսիւալներու, կեանքի ամբայն մէջ թաղուածներու, յուսանատներու, ֆջուասներու ուղղեցոցն է: Ան մասնաւորապէս իրեն նպատակ զրած է աղքատութեան, խարէութեան և բազմապիսի ձախողանքներու պատճառով ուրիշներու սեռական կիրքերուն խաղալիկ գարձողներն փրկել: Այս՝ գրեթէ բոլոր քառարակիրթ աշխարհներու մէջ իր ճիւղաւորութիւններն ունեցող կանանց օգտաշատ ընկերակցութեան թիրթն է: Այս ընկերակցութիւնը օրինաւոր կազմակերպութիւն ունի: Այս պատճառով կանանց այս բարեգործական ընկերութիւնը ամէն երկիրներու մէջ «Անրարոյական և թշուառ կիններու Փրկութեան բանակ» կը կոչուի: Այս կազմակերպութեամբ կանայք իրենց ինքնայատուկ բարեսրատութեան և բարեգործութեան զգացումները գերազանցագէս իրականացուցած և մարդկութեան ամենամեծ ծառայութիւնները մասուցած են տասն հազարներով աղջիկներ և կիններ փրկելով ամենասուկալի թշուառութենէ:

Սոոր հիմնադիր և ժրաշան գործիշներէն է Գաթարինէ Պօօթ: Միոր մասին կը պատ է իր Գերման կինսագիրը Օլիֆանդ, որ մեթօսիսդ քարողիչ Ուլիամ Պօօթի հետ կարգաւելէն առաջ ան իր ապագայ ամուսնոյն և իր մէջ կարեւոր հոգեկան առարերութիւն մը, անհաւասարութիւն մը կը նշարէր: Գաթարինէ կը համոզէ սակայն իր ամուսինը, որ եթէ կիններն եւս այրերուն հաւասար կրթութիւն և յարմարութիւններ ունենան մռաւորապէս և հոգեալէս, կատարելապէս կը հաւասարին անմնց: Բլլայ այս միտքը ուղիղ կամ սխալ՝ ամէն պարագայի մէջ ան կը ցուցնէ, որ ամիկն Պօօթ իր ամուսնոյն վրայ հոգեկան գերակշռութիւն մը տնէր: Ան սախեց քարողիչն ոսյն իսկ իր պաշտօնէն հրաժարելու:

Գաթարինէ Պօօթ առաջին կին քարողչուհին է: Թող հանգիստ ըլլան մեր վարդապետները՝ գեռ մեր մէջ նոյն իսկ խեղճ քահանաները զրկուած են քարողիւու պատուէն, ո՞ւր մնաց կինները: Իր գործունէութիւնն արդարացնելու համար Գաթարինէ գրեց տետրակ մը On female ministry=կանանց հոլուութեան մասին: Ահաւասիկ անոր տեարակէն ուշազրաւ հատուած մը. «Եկեղեցւոյ կիններուն քարողիւու պատօնութիւն տալը, ժամանակի, ա-

ոռողջ մարդկային բանականութեան և ընդհանուր զարգսցման խընդիր է միայն . . . : Եթէ ճշմարիտ լոյսը երեւայ և Աստուած մարդկային աւանդութեան տեղը գրաւէ, այն ատեն այն աստուածաւ բանն որ կ'ուսուցանէ՝ թէ Պօղոս առաքեալ կը պատուիրէ որ կիւները լւեն, երբ Աստուածոյ հոգին զանոնք խօսելու կը մղէ, այնպէս պիտի թուփ ինչպէս որ աստղադաշխ մը որ կ'ուսուցանէ, թէ աղմէր երկրի մղադակն է» : Յանդուդն խօսքիր այնպէս չէ, բայց համոզումի անդիմադրելի ոյժ ու թափ կայ անոնց մէջ : Այս խօսքերն արտասանող կինը ամէնաներդաշնակ կերպով զուգորդած է մայրութիւնն հոգեկան աշխատանքի հետ : Գաթարինէ ութ զաւակներու մայր եղած է և ան իր սիրատուններուն ինամքը երբեք օտարներուն թողած չէ : Նոյն խոկ իր երիցագոյն գուսարը չղբկեց Գաթարինէ այն գիշերօթիկ գորոցը, ուսկից ձրիտրար կը ինդրէին զայն : Գորոցի «աշխարհային» մթնոլորտը հաճելի չէր իրեն : Ամենամեծ եռանդով կը զբաղի ան իր զաւակներուն կրթութեամբ և անոնց կեանքի ամենասաննաշն պէտքերն անզամ կը հոգայ :

Երբ In the Darkest England and the Way out
= Խաւարայինն Անգլիա և անկէ ելնելու ճանապարհը անոնց գիրքը լոյս անուած, Գաթարինէ վստահացաւ խօսիլ ո՛չ միայն «անկաւ աղջիկներու» այլ աւելի «անկաւ այրերու» մասին :

Անկեալները փրկելու գործին նույրուած են այսօր թէ ա՞րողջ Եւրոպայի և թէ մանաւանդ անդիմական գաղթականութեանց մէջ հազարաւոր կիներ և աղջիկներ Գաթարինէի նման, որուն բոլոր հասուն զաւակներն ևս իրենց ծնողաց օգնական դարձած են : Լոնդոնին նկած մինչեւ Պօմպէյ և Քէր-Դառունէն մինչեւ Յանաստայս բարեգործական ընկերութեան բոլոր խօսկական վարիչները կիւներն են :

Շատ արդիւնաւէտ գործունէութիւն մը ունեցած է իմմա-Պօօթ Հնդկաստանի մէջ, ուր այս գործին անձնուէր անդիմացի կիները տեղական գղեատներ կը հագնին, կրօններն ու սովորութիւնները կը յարգեն և հնդկական անուններով կը կոչեն զիրենք :

Եթէ Հնդկաստանի պէս անդ մը Պօօթի պաշտօնեանները մեծ յաջողութիւններ կը գտնեն, կարելի է երեւակայել թէ ո՞րպիսի աղդեցութիւն ձեռք բերած են անոնք Ամերիկայի մէջ : Բարեգործութեան այս օրինակելի կին գործիչները իրենք զիրենք ֆեմինիզմի պաշտպան չեն հռչակեր, լնդհակառակն կը մերժեն զայն և կ'ըսեն որ իրենք բարոյապէս ընկած անհասներ միայն կ'ուղեն փըրեկել : Այս կանացի բարեգործութիւնն իր լնդհանուր գիծերով իրաղէս խիստ հրապուրիչ է, charming է : Կեանքէն բազմապիսի պահանջներ ընելով հանդերձ, այս կիները չափաւորութեան և համ-

բերատարութեան ախազար օրինակներ կ'ուզեն ըլլալ : Այս յաւակ-նութիւնը վտանգաւոր չէ, թո՛ղ անոնք պահն իրենց կանացի հսկարտութիւնն և պատուամիրութիւնն, թող իրենց սեռին սէրն և բարոյական ազնուացումը առաջնորդ ըլլայ անոնց, և թո՛ղ անոնք համոզուած ըլլան, որ տարբեր սեռէ ալ իրենց ազնիւ և մարդասիրական նպատակներու իրադրժման համար միշտ օգնականներ կը գտնեն, որով կարելի կ'ըլլայ իրենց պէս ազնիւ և բարեգաշտ անհատներ պատրաստել :

Բերա

ՏՊԿ. Յ. ԹՕՓՀԵԱՆ

ԶԱՏԿԻ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ

Այս Զատկին սեւեր հաղոծ էի ես, որբ էի հայրով, ու թաղին վարժարանի աշակերտուհի : Շաբաթ առաջ մեծ իրավանցում կար դպրոցին մէջ : Խնամակալուհիներ կերթային կուգային . վարժուհիները ցուցակներ կը պատրաստէին : Մնջամ մը խնամակալուհի տիկիններէն մին մեր զասարանի վարժուհին հետ երկար խոսակցութիւն մը ունեցաւ : Վարժուհին աշակերտուհիի մը անունը կուտար, աշակերտուհին ոտք կ'ելլէր և յետոյ անոր վրայ կը խօսէին : Ամենքս ալ հետաքրքիր էինք . բան մը կը դառնար . յետոյ իմ անունս ցած արասամնուեցաւ . կարծեմ որովհետեւ խնամակալուհին գաղտնի կը դիմէր զիս . ընկերուհիններս ալ բոլորովին անոնց մով զբաղած էին, անոնք ալ հասկցան իմ հասկցածս ու ամեն ակնարկ ինձ ուղղուեցան : Գէշ բան մը եզայ ու մինչեւ քունքերո՞ կարմրիլս զգացի : Յետոյ փափոււքներ : Աստուած իմ, ի՞նչ կար : Պիտի լայի, սակայն ծազրելի ըլլալէ կը վախնայի : Վերջապէս խնամակալուհի տիկիննը հեռացաւ, խել ես մնացի տարակուուանքի մէջ : Մայրս այնքան ախուր էր, իր ամուսնոյն մահով որ, չէր համարձակեր անոր բայցուիլ :

Հետեւեալ օրը 7—8 տիկիններ եկան զպիոց . իրենց մեծութիւնը հազիւ համեցաւ բարեւ տալ վարժուհիններէն միոյն զյիսութեւ շարժումով մը, մինչ ուրիշ վարժուհիի մը մօտեցաւ անոնցմէ մին՝ իր ամէննէն անուշ ժպիտով, ձեռքը թօթուեց, որպիսութիւնը հարցուց, ու վարժուհին հովանոցը սուաւ ձեռքէն, քօնըլիմաններ ըրաւ, վեր առաջնորդեց զանի, իր պաշտպանը :

Քիչ վերջ աշակերտուհիններու անուններ կարգացուեցան, իմա

ալ ու շարք կազմելով ելանք մեծ սրահը, ուր տիկինները շարուեր էին մեծ սեղանի մը շուրջը որու վրայ զգեստու կտաւը կար: Ծնկերուհիներէս մի քանին ուրախութինէ ցնծալ սկսան ու իրարու փախացին:

«Զատկական հաղուստ պիտի տան մեզ»:

Մի քանին ալ դլուխմին կախ տփուը՝ աչքերնին վեր առնել չէին համարձակեր. ո՞վ գիտէ ինչեր կանցնէր իրենց սրտէն: Սակայն ես ինչո՞ւ անոնց հետ կանչուեր էի. չէի հատինար, կացութիւնս շատ տագնապալից էր, մինչ աշակերտուհիներ հետզհետէ կը կանչուէին, հասակինին կը չափուէր ու կրաւցուն կը տրուէր, ոմանք ուրախութիւնաբր կ'առնէին ու համարձակալ «չնորհակալ երեսով կը հետանային, ուրիշներ կամացուկ կ'արտասանէին «չնորհակալ եմ»ը: Եղաւ մինչ որ «տունը քոյր ալ ունիմ, անոր ալ տուէք» ըստ: Սոսկալի էր այս, կասարեալ մուրացկան մը, որու մէջ արժանապատութեան զգ ացումը մեռած էր, կամ շաւ եւս մեռցուցած էին: Աւրիշ մը կանչուեցաւ, զնահասելի մեծովու մը, տեղէն չերերաց տիկիններուն մօտենալու. «շուտ ըրէ» հրամայուեցաւ իրեն. անսասան մնաց, աչերը դեռին յառած կարծես գարուած էր իր տեղը. առանձնաշնորհեալ վարժուհին քանի մը անգամ թեւէն քաշեց, թողուեց. ի դուռը, «յամառ անկիրթ, չես ամչնար» ըսին իրեն ու անարգեցին: ան միշտ իր տեղը մնաց. արտասուք ալ չունէր: Ես միայն զգացի անոր զգացածը, իր աղքատութենէն ամօթի կ'զգար խեղճը: Վերջը զգեստուն թեւին տակ զրին. տիկիններէն մին մօտեցաւ ու «չնորհակալ եմ» ըսէ ըստ: սակայն ան մունչ մնաց նորէն: Տիկիններէն մին գառնալով զէսլ այն վարժուհին զոր հազիւ հաճեր էին բարեւել **«Օրիորդ,** ըսին, պէտք է վարժեցնել աշակերտուհինները որ քաղաքավար ըլլան, տեսէք, չնորհակալ եմ մը չը կրցանք ըսել տալ»: Ու միւսը, նպատառարեալ վարժուհին որ նոր էր սպաշտօնի մտեր. **«Պէշ են վարժուած»** մրմիջեց տիկիններուն: — «Այո՛, այո՛» ըսին անոնք գդրոնութեան ալինարկ մը նետելով միւս վարժուհին որ աշխատափրութեան տիսկար էր, սակայն չէր քծնած երբէք: Անարգուած աշակերտուհին դպրոցը թալուց իրեն տրուած զգեստուն որ գըունապանին հետ իր տունը զրկեցին. սակայն այնուհետեւ ա՛լ գըպը ըսկաւ. կ'երեւակայեմ թէ ի՞նչ արտուած թափիեց տունը: Ահա սխալ ըմբռնումի մը զո՞ր: Հետեւեալ օրը տեղական թիրթը գովեստով կը խօսէր այս Աղնուալիայլ տիկիններուն գթասրտութեան վրա:

Իսկ ես այն օրը տագնապալից ժամ մը անցընելէ վերջ տեղս համբուեցայ. ամէն ակնարկ ինծի ուղղուած էր դաստիան մըու-

նելուս, միայն թեւիս տակ կապոյը չը տեսնելնուն զարմացան : Հարուստ ընկերուհիներս ալ տարբեր աչքով սկսան նայիլ ինձ և եթէ իրենց շարադրութիւններուն օդնելու կարողութիւնը չունենալի, բոլորովին աչքէ պիտի իյնայի : Մօրմէս իմացայ յետոյ թէ ինձի համար ալ խորհեր էին սեւ զգեստու մը տալ, սակայն տուն զրկենուն մայրս մերժեր էր : Դեռ մեր նորթական կացութեան վրայ գաղափար չունէի . ա'յն ատեն միայն համացայ թէ ի'նչու մայրս մորթնուուսուն կելլէր ձեռադրծին աշխատելու և դիշեր ները երկար կը նստէր ու այսպէս երկար տարիներ : Մհ , մայր , օ՛հնեալ ըլլայ յիշատակդ :

Պրուսա

ՍԱԹԵՆԻԿ ՏԵՐ-ԲԱՐԹՈՂ

ՄԵՐ ԲԱՐՓԵՐԷՆ

Սիրելի Մալիկնես,

Նամակդ ստացայ . գիտեմ, պատասխանը ուշացուցի . բայց կը յուսամ որ ներողամիտ կ'ըլլաս :

Նամակդ կարծել կուտայ ինձ թէ իմ թղթակցութիւնս այնքան հաճելի և բաղձալի է որքան իրապէս հետաքրքրական և օգոտակար, վասն զի կը յաւակնիս ըսելու թէ պարզ ընտանեկան լուրերէ աւելի հոն կը գտնես իմաստասիրական ու հոգեբանական խորհրդածութիւններ, որոնք մեծ ստուար մը կը համարիս քու մըտքիդ հորիզոնները ընդարձակելու, սրտիդ աղնիւ զգացումները զարգացնելու գործին :

«Յարգելի բարեկամուհի, կը գրես, այսօր անհամբեր եմ, նաւակինիդ պիտի ընդունիմ, գիտեմ. ո՞հ չէք գիտեր, չէք կընար «երեւակայել թէ ի'նչ անձկանոք է որ կը սովասեմ անոր : Պիտի «լմագա՞ք արդեօք երբ ըսեմ ձեզ թէ այս գիշեր երազիս մէջ նաւակինիդ արդէն առած էի, և այն պահուն յորում խիստ մեծ անհամբերութիւնմը կը բանայի նամակը . . . արթնցայ . sacristi ! յուսամիսարութիւնը սա՛չափ միայն կրնայ ըլլալ . իցիւ թէ երազս շաքունակուէր ու ես ձեր իմաստալից գրութիւնը ըմբուխնէի և ձեր «զդայուն տողերով յուղուէի :

Պիտի փափաքիմ, սիրելի Մալվինէս, ուրիշ առթիւ աս ասաիման եռանդու լեզուով մը չի գրել ինձի : կը հաւասամ անկեղծութեանդ ու կը սիրեմ յուսալ թէ վաղամեռիկ հանճարեղ Տիկ :

քրոջդ Տ . . . ին ապնիւ զգացոմներովը կը զեզու սիրադ , թէ միեւնոյն մտքի փայլուն յատկութիւններն են որոնք կ'արտացոլան գրութիւններուց մէջ , թէ տաղանդաւոր աղջիկ մըն ես գուն : Բայց պիտի փափաքէի որ իրերը առանց չափազանցելու իրենց խոկութեամոց մէջ ներկայացնես , գիտե՞ս թէ Օրաս իր Satiresներուն մէջ ի՞նչ կ'ըսէ . est modus in rebus . ամէն բանի մէջ չափազանցութիւնը թերութիւն մըն է :

Ու չկեղծելու համար և միեւնոյն անկեղծութեամբ վերաբերուած ըլլալու համար քեզ հանդէպ ըսեմ թէ , այդ տողերդ փայփայեցին զիս ու տուին սրախ այն մեծ գոհունակութիւնը ու միեւնոյն ատեն առթեցին ինձ հոգեկան վայելքը կատարած ըլլալուս համար նուրիսական պարտականութիւն մը — անուղղակի կերպով քեզ օգտակար ըլլալու խոսափանութենէդ հետեւցնելով — որ քեզ կը սափապէ , երախտագիտութեան զգացումով լեցուած՝ այդքան փաղաքուշ տողեր զրելու իմ հասցէս : . . . Յուզեցի՞ր զիս , չարաճճի՛ :

* * *

Եւ քանի որ կ'ըսես թէ նամակներովս կը հետաքրքրուիս , թէ անոնք կրնան քեզի համար կերպով մը ըլլալ լաւ առաջնորդներ , ուստի ես՝ այդ ենթալիքեալ օգտակարութենէս մղուած՝ կը խոսահամամ ասկէց վերջ գրել քեզ յաճախ և ջանալ հաճոյալի դարձնել վայրկեաններդ զոք կը արամագրես ինձ : Այսօր , սիրելի աղջիկս , կ'ուղեմ քեզ խօսիլ այն ամէն վտանգներուն վրայ որոնք ամիջական սպառնալից հետեւանքներն են անկիրթ թերեւ բարոյականի տէր , ոչ զարգացած մանկավարժուհիներ մեր դպրոցներուն մէջ պահելուու :

Սա պահուս կը բերուիս մտածել թէ ցարդ քանի՛ սիւնակներ մրոտուած են լրագրութեան մէջ մանկավարժէզներու թերի , անկերպարան , հետեւաբար արդահատելի վիճակը պարզող , քանի՛ անգամներ ձեւննաս մարմնոյն ուշագրութեան յանձնուած , տեղեկագրուած են աս կարգի խոնդիրներ և որոնք միշտ , դժբաղզութիւնը ունեցած են իրենց սազմնային վիճակն մէջ մնալու , և յաճախ կամայ վիժումի ենթարկուած . . . բողոքե՛լ . quid prodest ? որովհեաւ . այնինչ թաղին մենծ աղախն խաթրը կայ , ու յետոյ իր անձնական հաշիւները , շահերը ունի Տ . . . ին կամ Յ . . . ին պաշտօնավարելուն մէջ :

Այսօր , մենք ամէնին տգէտ մանկավարժներն ունինք , այր թէ կին հաւասարապէս , որոնք կը կարծեն ունենալ մանուկներուն հոգեկան տրամադրութիւնները կարենալ ուսումնասիրելու ձեւննաս ողին , զոր անհրաժեշտ պայման կ'ընդունինք մանկավարժութեան արուեստին :

Այս առթիւ անհրաժեշտ կը նկատեմ բացատրել քեզ այն զայրոյթը զոր Պոլսի բարեկամներէս մին վերջերս նամակով մը ինձ կը յայտնէր և ուր անհերքելի ապացոյցներով խստապէս կը քննադատէր ուսումնական մարմարն անստարբեր թոյլ ընթացքը, որուն երեսէն չարաչար կերպով կը տուժենք միշտ։ Եւ իր խօսքը մասնաւորելով, կ'ըսէ թէ, կը ճանչնայ մանկավարժուհի մը որ իր ասպարէղին մէջ քար գայթակղութեան է։ Էւուի ունենալէ անհրաժեշտ զարգացումը, գաստիարակելու ձեռնհաս ոգին, կատարեալ ըսունքը ծանուածութեան է։ Եւ ամէն մեղքիս վրայ արուեստին մէջ ինքզինքը հեղինակութիւնն մը կ'ընդունի։ ընդոծին բան մըն է եղեր իրեն համար մանկավարժութիւնը, ինք մանկավարժի ծնած է եղեր կ'երեւայ թէ . . . մեւնելու համար։

Թողէ՛ք թէ իր այս յաւակնութիւնները խիստ մեծ եղած ըլլան և թողէ՛ք որ անմնը իրենց խօլ թափառումներով երկնքի խաւերը սուրալու չափ անհեթիւթ ըլլան։ Եթէ երբեք ուրիշ նկատի առնուելիք կարեւոր պարագայ մը կայ, այն ալ մեր այս եxcentriq զաւակագրուհին ունեցած բարոյական տկարութիւնն է։ Կին մանկավարժուհի մը որ հետի կ'ապրի իր ամուսինէն . . . և սիրելի Մալվինէս, ո'չ միայն իր ամուսինէն, հապա՞ իր սիրուն հոգենատորներէն, հարազատ զաւակներէն։ և կարծես ասչափը չը բաւեր և ի ինողիր է եղեր անվայել ընթացքներ ունենալ։ Ah! mais ça, c'est drôle!

Ահ, Ասուած իմ ի՞նչ սիրու, և ինչ զգացման տէր կին։ Իցիւ թէ այսպիսինները չընդգրկին ուսուցչական բազմապահանջ ասպարէզը, սրբազն պահելու համար անոր վեհ կոչումը։ Կարծեմ թէ այս իրողութիւնը, որուն սասուգութեանը կատարեկապէս կը վկայեմ, բաւական պերճախօս է ծչգրիտ գաղափար մը կազմելու համար ա'ն մանկավարժին ! ! ! (մանկավարժ բառը ի՞նչ ալ ազուոր կը վայէ կոր, չխակը՛) ունեցած բարոյականին, հոգեկան ազնիւ արամադրութիւններուն ! և սրբի մաքուր զգացումներուն ! վրայ։

Եւ ի՞նչպէս վասահիւ ասա՞նկ թշուառականի մը մանուկները դաստիարակելու փափուկ և նուիրական գործը. ա'յն կինը որ ազնուութիւնը չըսելու համար խիզճը, չէ ունեցած իր արիւնը կրող մանուկները, ի'լ իսկ զաւակները խնամելու, ծնողական թեւերուն տակ զանոնք մեծցնելու դաստիարակելու, քեզ կը թողում մտածել, Մալվինէս, թէ ի՞նչպէս կասկածելի բարոյականով աս համբակ, լիսի մանկավարժուհին պիտի կազմակերպէ մանուկներուն միտքն ու սիրու, պիտի կազմապարէ անոնց հոգին, բնական չէ հաւատալ թէ իր լովիր ազտոս գաղափարներով պիտի սահմուկէ

անոնց մատաղ դլուխները, իր սրտին հակումները պիտի ներարկէ
անոնց երակներուն մէջ, պիտի տառապեցնէ, չարչրկէ... վերջա-
պէս փճացնէ ապագայ սերունդի սա մատաղ հոգիները. մեղք
մանուկներուն:

* * *

Բարոյական. — Զըլլա՛նք այն տիսմար անխելք պարտիզամնը
որ ցեցոտած ծառէ՝ մը պտուղ... կը սպասէ՝:
Սրմատէ՛ն խլենք զայն:

Ն. Ա. Ք. Ե. Ա. Ն.




ԹԷ Ի՞ՆՉՊԵՍ ՊԵՏՔ Է ԱՄՈՒՍՆԱՆԱԼ

Ա. Ռ. Ա. Զ. Կ. Ս. Ս. Ս

ԿԻՆ ԱՌՆԵԼՈՒ ԱՐՈՒԵՍԸ

ԳԼՈՒԽ ԵՐՐՈՐԴ

ՏԱՐԻՔՆ ՈՒ ԵՐՉԱՆԿՈՒԹԻՒՆԸ



Հեղինակ ԲՈԼ, ՄԱՆԹԵԿԱՅՅԱՆ.

Մարդաբանուրեան ուսուցիչ եւ անդամ իտալիոյ ծերակոյցին

Ենթադրելով որ ամուսնական բոլոր տարրերը դոհացուցիչ
ըլլան, իսէալ ամուսնութիւնն մը, անշուշտ տարիքի տեսակէառով,
կեանքի սա ժամանակամիջոցին պէտք է կատարուի:

Երիկ մարդը՝ քսանը՝ ինդէն երեսուն տարեկան:

Կինը՝ տասնըութէն քսանը՝ ինդէ տարեկան:

Երիկ մարդը միշտ քանի մը տարի տւելի մեծ ըլլալու է կնոջ
վրայ, հինգ կամ տասող տարի: Եւ ասիկա շատ մը պատճառներու
համար, բայց մանաւանդ սա բանին համար՝ որ Երիկ մարդը կնոջ-
մէն ուշ կը ծերանայ, և աւելի երկար տան կը պահէ սերնդաշ-
գործելու կարողութիւնը:

Պէտք է աւելցնել որ այրը պարտի սիրոյ ուսուցիչը ըլլալ իր
կտղակցին. մինչ կնոջ մօտ ամէնքն մեծ առաքինութիւնը կը հա-

մարուի անգիտացումը բարսոյ ու չարի գիտութեան ծառի պը-
տուզին։ էրիկմարդուն քով ատանի տղիտութիւն մը ծաղրելի
թերութիւն մը կը նկատուի և նոյն իսկ վտանգ մը, ի՞նչ որ ալ
ըսեն մաքրակրօն փիլիսոփաները, ի՞նչ որ ալ խորհին բարոյասէր
հոգիները, որոնց համար առաքինութիւնը կեղծիք մը և բնական
օրէնքներու շարունակական բանաբարում մըն է։

Քոանըհինդերեսուն տարեկանէն առաջ, եթէ երբեք ցոփակ-
եաց ծնած չըլլայ, էրիկ մարդը տակաւին շատ քիչ կը ճանչնայ
կիները, և անոնց ամէնէն գէշ մասը միայն։ Խոլ երբ ամուսնա-
կան ընտրութիւն մը կատարելու ձեւնարկէ, խեցգետիններուն ա-
մէնէն խոշորները բայց ոչ լաւագոյները ընտրելու վտանգին մէջ
կը գտնուի։

Մնաց որ, Փիզիքական տեսակիտով, կանխահաս ամուսնու-
թեանց ծնունդները տիսեզ կ'ըլլան, ուրիշ ծնունդներէ աւելի
տկար. բոլոր երկիրներու վիճակագրութիւնները կ'ապացուցանեն
թէ շատ երիտասարդ ծնողքներու զաւակները աւելի կանուխ կը
մեռնին կամ նուազ կորովի ու կայտառ կ'ըլլան, բաղդատամամբ
ուրիշ տղոց։ Շատ երիտասարդ ծնողքները ուրիշ ծանրակշիռ թե-
րութիւն մըն ալ ունին, իրարու հանդէոլ այնքան խոլ տարփանք
մը ցոյց կուտան որ ընտանեկան պարտականութիւնները կը մոռ-
ցովին կարծես։

Խոկ եթէ բաղկը իրենց գէմ հանէ այնպիոի կին մը՝ որուն
սիրոը սասատիլ արոփէ, այն ատեն սիրային րեծիմի մը կ'ենթար-
կեն իրենց կինը, ինչ որ անկարելի կ'ըլլայ շարունակել։ Ատկէ ա-
ռաջ կուգան պատրանք, կառկած ու անվերջ անհամաձայնութիւն։

Ընդհակառակը, եթէ այրը զդատութեամբ խելամուտ եղած
ըլլայ սիրային բաներու, անսխալ կալվանաչափի մը պէս պիտի
կրնայ չափել իր կողակցին զգացման աստիճանը, ջանալով անոր
մակարդակին համուլ կամ իր մակարդակին բարձրացնել զայն։

Ամուսնութեան վերաբերեալ ամէնէն սրարդ ու Փիզիքականն,
ամէնէն ընազանցական ու կնճռոտ հարցերուն մէջ պէտք է միշտ
աչքի առջեւ ունենալ ներդաշնակութեան կանոնը։

Ամուսնութեան մէջ, ընդհակառակը, ամէնէն թեթեւ ամսներ-
դաշնակութիւնը վիրաւորանք կը պատճառէ երկու էակներու
սրաբն, որոնք իրարու հետ միացած են իրջանիկ ասպրելու համար.
առաջին վէրքին կը յաջորդէ սպի մը, որ կ'ազդուի օդին փափո-
խութենէն, խոնաւութենէն և մթնոլորտական ելեկարպականու-
թենէն։

Այրե՛ր և կիններ, ուսումնաօլրեցէք ներդաշնակութիւնը և
մեղեղին սրտերու, և հոգիներու, եթէ կ'ուղէք կիւանքի պարտէ-

զին մէջ քաղել այն օրհնմաւ ու խնկաւէտ ցօղը, որ ամուսնական
երջանկութիւն կը կոչուի :

* * *

Երիտասարդութեան ծաղկափթիթ ու խնկաւէտ տարիքին մէջ
խէտալ ամուսնութիւններ կնքող զոյգերու առվնիթեր կրնաք հան-
դիպիլ կեանքի հետեւ եալ շրջաններուն ամուսնացող զոյգերու,
որոնք յարածուն վտանգներու և պատահարներու ենթակայ, ա'լ
աւելի կը գժուարայնն սիրուերու միութիւնը .

Թէ՛ այրը և թէ կինը տարիքոտ :

Երկուքն ալ ծեր :

Այրը՝ տարիքոտ կամ ծեր, իսկ կինը՝ մանկամարդ :

Երիտասարդ այր և տարիքոտ կամ պառաւ կին :

Ամէն օր կը տեսնենք ատոնց տողանցումը մեր աչքերուն առ-
ջեւէն, վերեւ յիշուած թուաբանական տարապնիերուն համաձայն,
որոնց թիւերը մեծ ազգեցութիւն կ'ունենան մարդկային երջան-
կութեան վրայ և կը վարեն զայն :

Մէկիկ մէկիկ ուսումնասիրենք դայն :

* * *

Տարիքոտ այր, տարիքոտ կին:

Ցաւադին անտկընկալներու վտանգէն ամէնէն աւելի զերծ
կ'ըլլան և ամէնէն նպաստաւոր պայմաններու մէջ կը գտնուին
այն այրերն ու կիները որոնք կ'ամուսնանամն, երբ տարիքին ա-
ռած են արդէն: Իրաւ է որ այդ պայմաններուն մէջ ամուսնացող-
ները հազուադէպ կերպով կը հասնին սիրային արբշութեանց
Ոլիմպոսը, բայց միւս կողմէն նաւարեկութիւնները և աղէտներն
ա'լ աւելի հազուադէպ կը գտնան: Տարիքոտ զոյգերը հանդար-
տիկ լծի մը վրայ կը նաւարիեն, հաստատուն նաւակի մը մէջ բազ-
մած, առաջնորդութեամբ ճարպիկ զեկավարի մը՝ որ ողջ մտու-
թիւնն իսկ է:

Անոնք որ իրենց երխոսասարդութեան ատեն զիրար սիրած կամ
իրարու տենչացած էին պարզապէս, օրին մէկը անկաշկանդ ու
իրենց անձին աէրը կը գտնան, և ահա մէկ նայուած քով անց-
եալին խորութիւնները կը պրալին ըլձագին մնութիւններու բերկրա-
լից համայնապատկերի մը մէջ, որոնք յանկարծ դուրս կու գան
այն անդունդէն, ուր ամէն ինչ կը թաղուի ու կը փանայ:

— Սիրելիս, կը յիշե՞ս միթէ :

— Օ՛հ, կը յիշե՞մ մի: Ինձի այնպէս կուղայ որ դեռ պատու-
հանը կը աւենիմ քեզ այն կիրակի օրը երբ նայուածք մը ուղղելէ
յետոյ ինձի՝ համբոյը մը զրկեցիր, մինչ կը կարծէի որ անտեսա-
նելի եղած էի պատշգամիս պատուաակներուն ետին:

Այս' . . . այս' . . . ու այդ համբոյրը կ'ըլլայ սկզբնաւորութիւնը երկար հովուերգութեան մը , որ կարծես դուրս կը ցատքէ անցեալին ամպերուն մէջէն :

Ցիշատակներու քրքրումով՝ ամբողջ աշխարհ մը կը պարզուի անոնց առջեւ , կենդանի ու խօսուն , բայց աւելի գեղեցիկ ու վարդագոյն քան բուն խիկ իրականութիւնը . աւելի հոյակապ կը թուի անիվա , երեւակայտթեան չնորհիւ , որ նկարիչներուն ամէնէն ճարտարն է . միւս կողմէ հեռաւոր վերցիշումն ալ կ'ոսկեզօծէ զայն , միշտ լաւատես ձգտումներով տոգորուած :

Երկուքն ալ խորչոններ ունին իրենց ճակտին վրայ և արծաթէ թելեր՝ իրենց մաղերուն մէջ , բայց զիրար կը տեսնեն իրք քսանամեայ , թէեւ իրենց տենչանքները մարած , ձեռքերու սեղմումը ա'լ ևս սրտի տրոփումներ առաջ չի բերեր , ու սիրատոչոր անուրջներ ա'լ չեն խռովիկ իրենց զգայարանական անգորրութիւնը՝ բայց սիրալիր բարեկամութեան բոյր մը կը ծաւալի իրենց շուրջը , որ ամէն օր ա'լ աւելի սերտ կերպով իրարու կը սիրցնէ վիրենք :

Շատ մը յիշատակներ ունին անոնք և քսան տարուան կեանք մը՝ իրարու պատմելու : Ու կը նկարագրին կեանքի զուարթ կամ տիսուր իրադարձութիւնները , կարգաւ կը քրքրին անցեալին յիշատակները , իրք թէ միասին ապրած ըլլային իրականութեան մէջ . այսպէս իմինս կ'ըլլայ յուկինդ , յետոյ՝ մերը , ու անձիգ կիրպով կը հասնին երջանիկ օրերու , որոնց նկարագրութիւնը վերջացնելու պէտք չկայ . ձեռքերը իրարու կը միտնան , չըթունքները իրարու կը փարին հառաչի մը մէջ՝ որ կը հայցէ և հառաչով մը որ կը պատասխանէ .

— Իրա՞ւ . կը փափաքիս ամուսնանալ :

— Ինչո՞ւ չէ :

Եւ այդ «ինչո՞ւ չէ»ն յաջորդ օրը կը փոխուի բոլորովին հաստատական սպատասխանի մը . յետոյ երբ տարիքոտ այրը և կինը իրարու հետ կ'ամուսնանան առանց ձիգի , առանց ընդհարումի և շեղումի , այն ատեն բարերախտաօրէն կը հասնին հանդարտիկ ու սնքոյթ երանութեան նաւահանգիստը :

Յուզումով կը յիշեմ այդ կարգի երկու ամուսնութիւններ . Սթուարթ Միլինը և Հիլպրանտինը :

Այդ լուրջ ու հանդարտիկ միութեանց մէջ զաւակներու ծընունդը անհրաժեշտ չի համարուիր , բայց երբ ծնին՝ օրնութիւն մը կ'ըլլան երջանիկ տան համար , ծաղկեփունջի մը պէս գարնանային բոյր մը բերելով իրենց հետ , որ կ'իրիսասարդացնէ երջանիկ ամողը :

(Նարունակելի)

ՄԱԹԻԼՏ ԱՍՏՈՒԱԾԱՑՈՒՐ

ԴՊՐՈՑԱԿԱՆ ՆՈՐ ԿԱՆՈՆԱԳՐՈՒԹԻՒՆ ՄԸ

«Բիւղանդիոն»ի 2798 թիւին մէջ «իզմիրեան Քրոնիկ» խորաց գրով յօդուածը եկաւ դրաւել միտքիս ամէնէն մեծագոյն տեղը։ Նոյն յօդուածով աեղեկացանք թէ Եզմիրի Ռւսումն։ Խորհուրդը իր մէկ նոստին մէջ երկանու վարժարանաց հավաք կանոնագրութիւն մը պատրաստելու գաղափարը յզացեր է։ ո՞վ կրնայ զինք մեղադրել։ այդ կանոնագրութիւնը կը արածագրէ որ բարի վարք ունեցող աշակերտը ստանայ օրը մէկ բարենիշ և ուստան մէջ յառաջադէմ եղողն ալ ստանայ մէկ բարենիշ իւրաքանչիւր ճիւղի համար։ եւ դարձեալ աշակերտաց տրուի իրը պատիմ՝ յուսենիշ, գրաւոր պարտականութիւն, զրուանքէ զրկում, պատյանէ զրկում, դժգոհութեան նամակ տեսչութենէ առ ծնողս, դժգոհութեան նամակ Ռւսումն։ Խորհուրդէն առ ծնողս, հրապարակացին յանդիմանութիւն, արձանագրութիւն պատժոյ տախտակի վրայ և ի լրումն չարեաց՝ արտաքսում։

Նմանօրինակ դպրոցական ներքին կանոնագրութիւն մը առկէ 10—15 տարի առաջ կրնար գործադրուիլ և կրնայինք ներբողներ հիւսել նոյնիսկ զայն ներկայացնող ենթակային մոքքի մեծութեան, բայց այսօր... Աստուած իմ, այսօրուան գիտական մանկավարժական ուլոյն համաձայն կրնայ ըլլալ այդ հեղինակութիւններուն խելապատակին արդիւնքը եղող այդ ամսնպատակի կանոնագրութիւնը։

Այո՛, ցաւելով կարելի է խոստովանիլ սա ճշմարիտ իրողութիւնը թէ՝ մեր դպրոցներու վարիչները, ըսել կ'ուղեմ Հոգաբարձուները, տեսականին մէջ յաճախ հողաբարձու, ընդհանրապէս ստուար մեծամասնութեամբ չատ հետի են իրենց պաշտօնին գիտակցութիւնը ունենալէ։ Քանի որ կարգը եկաւ, սա ճշմարտութիւնն ալ խոստովանինք. չեմ գիտեր ի՞նչ անիրաւ կարդապրութեամբ մը տղէտ այրերու առանձնաշնորհումն եղած է մինչեւ ցարդ դպրոցներու վերին վարչութիւնը երր, փառք Աստուծոյ, անօնց մէջ ալ չեն պակսիր դպրոցական գործերէ հասկցողներ, վասն զի անօնց մէջ ունինք երկրորդական վարժարամներէ ըրջանաւարտներու ահազին լէգէտն մը, ինչպէս նաև համարանականներ։ Բայց այդպիսիները ո՞ւր են որ գործի գլուխ չեն երեւար և գործը կը ձգեն բոլորովովն անձեռնաս անձերու. արդեօք իրենց ծայրայեղ համեստութեան կարելի է վերադրել իրենց այս անտարբեր ընթացքը դպրոցներու հանդէպ, թէ՝ իրենց բաղմաշխատութեան։

Ո՞չ մին, ո՞չ միւսը, այլ միմիտին իրենց ուսացած աններդաշնակ և ոչ կորովի դասախրակութեան։ Ճշմարիտ դաստիարակու-

թեան նպաստակն է մարդ արարածը կատարելութեան հասցնել և կատարեալ մարդն ալ իր մէջ կրնոյ խտացնել անձնութիւն և անձնազոհութիւն, որքա՞ն ալ իրեն դէմ ելնին լուրջ պատճառներ ու խոչընդունել և արդեւք հանդիսանան իր բարձր ու ազնիւ նըստակին իրագործման :

Ա.մէն բարիք դպրոցներէն պիտի բղիսի : Մարդկային ընկերութեան երջանկութիւնը դպրոցը միայն կրնայ ապահովել և ամէն ամհատ' ո՛չ միայն իր ընտանիքին, այլ նաև իր մեծ ընտանիքին՝ մարդկային ընկերութեան հանդէպ՝ աւագ պարտականութիւն մը ունի կատարելիք : Մարդկային ընկերութեան մէկ մասրանկարը ներկայացնե՞ր միթէ դպրոցը : Արդ, քանի որ դպրոցը ապագայ մարդկային ընկերութիւնը կը ներկայացնէ և քանի որ ամէն դաստիարակուած անհատ պարտականութիւն ունի սատարելու անոր բարգաւաճման և բարւոք կաղմակերպութեան, այդ ընկերութեան մասը կազմող բալոր անհատներու երջանկութիւնն ու բարօրութիւնը ապահովելու համար, և քանի որ կատարեալ մարդուն անկ է ճանչնալ լիովին իր պարտականութիւնը, կատարեալ դիտակցութիւնը ունենալ անոր և անոր անթերի կատարման փոյթ ու եռանդչանյել : Կը հարցունեմ ձեզի, աղնիւ հակառերս, ուր են ձեր կատարեալ մարդերը, ուր են ներգաշնակ ու կրոպի դաստիարակութիւնը ընդունող անձնաւորութիւնները, ուր են արդիւնքը ձեզի համար ծախսուած հազարաւոր ոսկիներուն : Երբ ձեր ստացած դաստիարակութիւնը միմիայն կեանքի պայքարը մղելու համար մատնաւոր կրթութիւն մը տուած է ձեզ, երբ զձեզ չէ ըրած ձեզ համայնքին օգտակար, պարկետ քաղաքացիներ, մե՛զք մեզի, մե՛զք ձեզի, մե՛զք հազար, այն ծախսուած հազարաւոր միլիոններուն :

Անհատի մը արժանիքը կարելի է գտնել դպրոցներու հանդէպ ցոյց տուած տաք վերաբերումէն, անոր համար ցոյց տուած գործօն եւանդէն : Այն որ դպրոցը չսիրեր, այն որ դպրոցին յոջողութեամբ չղարադիր ու հետաքրքրուիր, այնպիսին առ մարդկային ընկերութիւնս ունեցած պարտականութեանը մէջ կը թերանայ, հետեւտքար արժանի չէ մեծ կոչուելու, և կամ այնպիսին երբէք բատացած չկրնար ըլլալ ճշմարիտ դաստիարակութիւն մը բառին ընդպարճակալոյն առումով, քանի որ դաստիարակուած մարդն է որ իր պարտականութիւնը կը սիրէ ճանչնալ :

Մարդ երբ ակնարկ մը ձեզ Պօլոյ ու գաւառներու (գաւառներու վիճակը աստիճան մը արդարանալի է) վարժարաններու կը թական վիճակին վրայ, կատարեալ յուսախարութեան պիտի ենթարկուի, վասն զի մեր վարժարանները ներկայ պայմաններով ու

ուղղութեամբ չեն կրնար արդարացնել այն կրթական ակնկալու թիւնը՝ զոր կը սիրենք սպասել անոնցմէ՛ : Ի՞նչ է շարժառիթը մեր գովրցներու անկումին . ո՞հ , այնքան պարզ է պատճառը , զոր ամէն մարդ կրնայ գուշակել մոքի պղածիկ ձիգով մը : Դրամը , և մը՛շտ դրամն է պատճառ մեր գովրցներու տիւուր ու անկերպարան վիճակին : Բայց գովրցի մը սիւտաձէն որո՞ւ փոյթ . ի՞նչ հարկ անով զբաղել և քանի որ ան իր անձկութեամբն խեկ բան մը կրնէ դարձեալ : Սի մունաք սակայն թէ լաւին քով լուագոյնն ալ կայ . ըստ իս երբ այդ լաւը չգոհացներ զմեզ , հարկ ու անհրաժեշտ է որ լաւագոյնին բաղանք , մեր սեւեւամուածումը կեզրոնացնենք գէպի լաւագոյնը . այն ամեն չեմ յուսար որ մեր ջանքն անսպառող մնայ , մէկ խօսքով չեմ հաւատար որ կրթական ուղիղ ճամրան չգոհնենք : Ա՛րդ , ի՞նչ միջոցի պէտք է զիմել այդ լաւագոյնին համենելու համար : Լաւագոյնին համենելու համար ողէտք ու անհրաժեշտ է ոգի ի բոխն մաքաւիլ գովրցական պիւտաձէի հաւասարակշառութիւնը պահպանելու համար , զի ան իր կարգին պահպանման խարիսխը պիտի ըլլայ գովրցի մը կրթական ու բարոյական վիճակին :

Պիւտաձէի հաւասարակշառութիւն , ո՞հ , ձշմարիտ Կորդեան հանգոյց մը , զոր ոչ ոք կրնայ քակել , քանի որ ատոր համար բազում զոհողութեան պէտք կայ և զոհողութիւն ընել կը նշանակէ հեռուն աւեսնել , մաքի ընդարձակ հորիզոն մ՛ունենալ և այդ չքնաղ յատկութիւնն ալ յատուկ է միայն գասափարակուած , հետեւաբար կատարեալ մարդելու :

Զունի՞նք արդեօք կատարեալ մարդեր . այս հարցումիս ես իմկ անմիջապէս չպիտի կրնամ սպասալսանել , աղնիւ ընթերցողուհիներս , թողէք որ վայրիեան մը կանգ աւենեմ . . . բայց եթէ ունինք , ո՞ւր են , ինչո՞ւ չեն դար այդպիտիները զովրցներու հանդէպ իրենց սպասականութիւնը կատարելու , ինչո՞ւ կը յատաղին գովրցներու զեկը ձեռք առնելու և պատշաճ ու յարհարագոյն կերպով վարելու՝ զամոնք գնելով ամուր ու աւողջ հիմերու վրայ :

Դարձեալ կ'ըսեմ , յաւիտենական ու անվերջանալի ոլիւտաձէի խնդիրն է որ ամէնէն մեծ խոցնչպար կը հանդիսանայ գովրցի մը յաւաշզիմական գործին մէջ : Կարելի՞ է լուծել այդ կնծուոտ կարծուած խնդիրը . ինչո՞ւ չէ , միայն այս նոպասակին իրագործումին համար անհրաժեշտ է անդուլ ջանք և անձուութիւն և ահա հրաշք պիտի կրնանք ծնիլ , հակառակ հրաշքի գարը անցած ըլլալուն :

Անդուլ ջանք և յարատեւ անձուութիւն , ահա երկու գլխաւոր ազգակներ ու և է աշխատանքի մը յաջողութեան համար : Սակայն

ուղիղ ու բանաւոր կ'ըլլա՞յ միթէ երեք կամ չորս անձերէ սպասել այդ ջանքը ու անձնազոհութիւնը, անշուշտ ոչ. բայց մինչև ցարդ մեր հետեւած ուղղութիւնը այդ չէ եղած միթէ, և այդ իսկ չէ պատճառ որ մինչեւ ցարդ մեր աշխատութիւնները ապարդիւն եղած են և մեր ջանքերն ու յոյսերն ի գերեւ։ Ո'չ, մէկ երկու ուժերը չեն զօրեր կրթական խնդիրներ լուծելու, բազում ուժերու պէտք կայ և այդ բազում ուժերու ալ համերաշխ ու ներդաշնակ գործակցութիւն պէտք է միանայ և ահա այն ատեն թերեւս կարելի կ'ըլլայ լուծել մեր կենանքի գոյութեան սպահաբնման եզող յոյժ կենսական ու մեծ խնդիրը, որ է դպրոցական խնդիրը։

Ունի՞ արդեօք սիւտոնէի խնդիրը յոյժ կենսական ու սերտ առնչութիւն մը բարւոք դպրոցավարութեան մը հետ։ Բայց ինչէ՞ն է որ այսօր գործի վրայ կը մեան գաստիարակ անուան խսկալէս անարժան անձեռ, ինչէ՞ն է որ համազողը իրը եռերե այդ ասալարէզէն ոտքը ներս կը զնէ, ինչէ՞ն է որ կրթական սպատօննեաները, յարդանք բացառութեանց, իրենց սպաշտօնին բարձրութիւնը չեն ուղեր ճանչնալ. ինչէ՞ն է որ ինքնազարդացումը իրենց սպատօննին մէկ էական ու անհրաժեշտ մասը չեն նկատեր. անվե՛րջ են, անվե՛րջ այս «ինչուժները . . . : Պատճառը այս անհասնում ու անվերջանալի «ինչուժներուն շատ որոշ ու մեկին է սակայն. վասն զի մեր գաստիարակուած անձերը — հոս արդեօք քիչ մը հակասութեան մէջ կ'իյնամ — դպրոցը ճանչող հասարակութիւնը՝ դպրոցէն երես գարձուցած է բոլորովին և գործը թողեր է անձեռնաս անձերու (ըստ՞նք յարդանք բացառութեանց) որոնք վարեր են այսքան տարիներ մեր դպրոցները իրենց ըմբռնած ու հասկցած չափով ու կերպով, տառանց ըմբռնելու պիւտճէի բարձրութեան կարեւորութիւնը, տառանց ըմբռնելու թէ բարձր պիւտճէ մը միայն դպրոցը կրնար իր բարձրութեան մէջ պահել ու այս կերպով նպաստաւորուեր են իրենց պաշտօնին անդիսակից պաշտօնեաներ և այս վիճակէն տուժեր է միայն մարդկային ընկերութիւնը։ Ինդհանուրին շահը միշտ բարձր պէտք է պահել անհատի մը շահէն, բայց եկու տես որ քիչ բացառութեամբ մեր կրթական գործին մէջ անհատներն են որ կը շահէն ի վեաս ընդհանուրին։

Բայց եթէ մեր կատարեալ մարդերը դաստիարակութեան սիւրոյն համար միասին գործէին, ոչ երեք չորս, այլ տասը՝ քանի և աւելի ուժեր միանալով անձին դպրոցներու զեկը ձեռք, պիւտճէի խնդիրը կարգադրէին զայն իր գերազանցութեան հասցընելով, այն ատեն պէտքը պիտի զգային բուռն կերպով՝ կարող ու զիտակից պաշտօնեաներու — և անշուշտ մեղի պէսները պիտի մաքրուելին խոշոր աւելով մը։

Ու յետոյ, կարողներու թիւը շատ պլափկ ըլլալուն, ի հարկէ պէտքը չպիտի կրնար լրացնել և չէ՞ որ պէտքը միջոցը կը ստեղծէ, ճարահատած վարժապետանոցի մը բացումը պիտի շեշտուեր, օրուան հացին չափ այդ պէտքը տնհրամելու պիտի նկատուեր և ահա որ մըն ալ — օրհնեալ ըլլայ այդ որը — մեծագոյն լազգը պիտի ունենայինք աւետելու վարժապետանոցի մը բացումը: Մինչ կմայ վարժապետանոցի մը բացումը մեռնեալ տառ մնացած է և պիտի մնայ ցորչափ տիրէ մեր ներկայ որը խուր ու անկերպարան կրթական վիճակը:

Չեմ յուսոր որ պատիսին մեր մէջ խսկապէս զաստիարակուած անձեր, չեմ յուսոր որ շգտնուի պատկառելի թիւ մը անձերու, որոնք դպրոցի մը բարուք ու ներդաշնակ՝ կազմակերպութիւնը նըշկատեն հիմն ու խարիսխը ամէն կերող բարիքի, չեմ հաւստար որ գտնուին այնպիսի անձեր, որոնք իրենց ճայնը չուզեն միացնել Ժ. Միմօնի ձայնին որ կ'ըսէ. «Այն ժողովուրդն որ լաւագոյն դպրոց ն'որ ունի՝ առաջնակարգ ժողովուրդն է, եթէ այսօր չէ, վաղը պիտի ըլլայ»:

Բայց ո՞ւր են այնպիսիները, որոնց կարողութեան վրայ մեր յոյսն ու հաւաաքը շատ զօրաւոր է. ո՞ւր են: «Ո՞ւր են»ին պատասխանելէ առաջ պէտք է անմիջապէս կանխել թէ այդպիսիներն ալ իրենց կարգին զօրաւոր թելազրութեան մը պէտք ունին երեւան գալու համար. լոյն թէ այդ թելազրութիւնը չուշանար . . . , այն ատեն պիտի ահսնէինք այդպիսիները իրենց պաշտօնին դլուխը կանդնած :

Չեմ գիտեր թէ արդեօք աղնիւ ու վափառուկ ընթերցողութիւներուս ներողամտութեան պիտի կրնամ արժանանալ, բուն նիւթէս այսահան շեղեղուս համար. բայց չէ՞ մի որ խօսքը խօսք կը քանայ, մեր մամիկներուն ըսածին պէս:

Սակայն մի ծիծապլիք վրաս, երբ ըսեմ թէ դրութեանս թելն ալ կորսնցուցի, վայրկեան մը չնորհեցէք ինձ, խնդրեմ, մտամափոփուելու համար . . . : Հա՛, յիշեցի, կարծեմ իդմիրի Ռւսումնական Խորհուրդին կանոնագրութեան վրայ կ'ուզէի երկու խօսք ընել: Բայց . . . ալ ժամանակն ալ անցած է, ուրեմն ցտեսութիւն առ այժմ:

Կիրասոն

ԶԱՊԵԼ ԶԱՔԱՐԵԱՆ

ՆԻՆԻԻՆ ՕՐԱԳԻՐԸ

ԶՈՐԵՔՇԱԲԹԻ

Սիրելի ընթերցողներս ու ընթերցողուհներս Զատիկը որ ալ
անցուցիք, և Ապրիլ մէկի պատրանքներուն վրայ կը խորհիք հիշ-
մակ, ինչ կուզէք որ ըստմ ձեզի նոր բաներ որոնք հրապոյր ու-
նենան :

Մաղիկի, ժպիտի, արցունքներու վրայ խօսիմ, մարդարիտի,
ոսկիներու, գդուանքներու, սիրոյ, վլչափի, տառապանքներու վրայ
պայմանադրական խօսքե՞ր մը ըստմ, կուզէք որ յայտնեմ թէ քա-
նիներ խարսնեցան և քանիներ խարեցին Ապրիլ մէկին, բայց բո-
ւոր ասոնք մեր կեանքին բուգերը կը կաղմեն արդէն :

Հիմակ յարեկա հոնիներս նորութիւնը մրցումն է . մրցումի
շրջանի մը մէջ կ'ապրինք կատարելապէս :

Բամպակի հրապարակին վրայ մրցում, զարոցական աշակերտ-
ներու մէջ մրցում, արդուզարդի մրցում, ստակ շահելու մէջ մըր-
ցում, կեղծիքի հարկանքի մէջ իրար գերազանցելու մրցում,
հմայքի գեղեցկութեանց մրցում, գդումի կուտէն աւելի տափա-
կութեանց մէջ մրցում, կանացի մրցումներ հանդէպ էրիկ մարդոց,
արական մրցումներ հանդէպ կիներու, և այս մրցումներու տեղա-
աբարափ չեր բաւեր կարծես թէ, հիմակ ալ եկեղեցիներու սեմէն
ներս՝ թաղ. խորհուրդներու. մէջ ինկեր է մրցումի այս համա-
ճարակը :

Դպրատղեաները, տէրտէրները, հոգաբարձուները, ժամկոչները,
լուսարարները պանք ապառան տամներկու ամիսներուն մէջ՝ իրա-
րու այնքան աղուոր կը նային որքան մուկն ու կատան, հի-
մա համախորհուրդ, համամիտ կաշխատին, կը տղնին, եկե-
ղեցւոյ մարմարիտները կը փայլեցնեն, տաճարները կը գեղազար-
դեն, երգեցիկ գովիճները կը մարզեն, աղջիկները պիրացու կը
ձեռնազրեն, իրար գերազանցելու, իրարմէ փառաւորութեան
զափնին խլելու ջանքով :

Այս յառաջիմութեամբ քաներորդ դարը մեզի համար մաս-
նաւորապէս՝ ախտացուական ոսկեղինիկ դարը պիտի ըլլայ կարծեմ:
Դար մը ուր սակայն չի պիտի փայլին Սահակն ու Մեսրոպը, այլ
բոլոր գպրապեսները, բոլոր երգող աղաքն ու աղջիկները, տէր-
տէրն'որը, թաղ. խորհրդոյ անդումներն ու ժամկոչները պիտի ըլլան
ան հանացողները: Անանկ որ այս պահուս շատերու մեծագոյն փա-
փաքն է տիրացու ըլլալ:

Նոյն իսկ հաւասարի աղբիւրներէ կ'իմանամ որ քանի մը գա-

ւակներու տէր մայրեր ալ դիմումներ կ'ընկն եղեր տիրապոյանաւ լու համար :

Եւ . . . ի՞նչու ըլլան :

Տակաւին կարգ մը յուետեսներ կը դանդատին որ յուռաջդիմութիւն չկայ, թէ լճացած ջուրի կը նմանինք, թէ բարեպաշտութիւն չունինք, թէ մեր եկեղեցականները չեն աշխատիր ժողովուրդին սիրցնել իր եկեղեցին, թէ . . . թէ . . .

Սակայն ասանկ գանդատներ ընելու համար այսուհետեւ, մարդ կոյր կամ խուլ ըլլալու է անպատճառ :

Ամէն մարդ երկու փափաք ունի հիմակ, նաևս տիրացու ըլլալ, երկրորդ եռաձայնը լսել, և իտալացիներուն պէս որոնք Նարովին տեսնելէ ետք մեռնկը կը բաղձան, ես ալ եռաձայնը լսելէ ետք միտք ունէի մեռնելու, բայց այնքան սուզ արժեց ինձի այդ եռաձայնը որ հրաժարեցայ փափաքէս :

Կուղէի որ տպաւորութիւններս պատմեմ ձեզի, սակայն այնքան շփոթ այնքան գանազմն, և այնքան այլանդակ պատկերներ կան միտքիս մէջ որ . . . դասաւորելու համար կ'անորկիսմ պարզապէս : Դեռ սարսափով կ'անցընեմ աչքերուս առջեւէն եկեղեցին մէջ պատահած այդ տեսարանները որոնք իրականութենէ աւելի մզձաւանջի մէջ կը կարծեմ տեսած ըլլալ :

Երեւակայեցէք, տակաւին մթնշաղ, արշալոյսը որ հազիւ իր ազուոր աչուկները կը չփէր հինգչարթի առառու, արդէն խոկ ծերուկ մամիկները յիողոցի մայթերուն վրայէն, իրենց ընդարմայած ուռքերով կը յաւաջանան ամենափրկչին եկեղեցին ուր՝ այս անգամ չէ թէ ուշաոի կ'երթան իրենց տունը մնացած աղջիկները ամուսնացնելու, այլ եռաձայնը ունինդրմելու :

Հինգշարթի օր Պոլոյ ըոլոր թաղերուն, ըոլոր տուններուն բուլոր անեցիները մինչեւ օրօրոցի պէսկները Դալաթիոյ եկեղեցին եկած էին եռաձայնը լսելու համար : Բայց որովհետեւ ոչ եռաձայնէ կը հասկնան ոչ ալ քառաձայնէ, հետեւարար՝ խժառուք, ժխոր, աղմուկ, կանչուցատել, կոփւ, բամբասանք, բնաւանեկան գաղտնիքներ, այսինչին նշանածը, այնինչին կնիկը և վերջապէս սիմիթ կրծելը - մեր բարքերուն դլուխ գործոցը - ծայր կուտան, հետզհետէ, կարդաւ, իրարու յաջորդելով, անխարան, մէկը միւս սին ետեւէն :

Եւ բազմութիւնը կը տատանի, կ'երերուկայ հողմավար ալիքներու պէս, անդին ալ երգեցողութիւնները կը կատարուին զորս լսելու համար եկած էին բոլոր այդ կնիկները, բոլոր այդ մարդիկը վերջապէս :

Բացառութիւնները փակագծի մէջ կ'առնեն :

Եռաձայն երգեցողութիւն, մեղի՞ համար, մեր բարքերո՞ւն
համար. շատ կանուխ չէ սակայն, մենք որ տակաւին եկեղեցին
մէջ չնորհքով կայնիլ մը չենք գիտեր....:

Իմ մասիս եռաձայնէ առաջ թաղ. մարմինները աղէկ կ'ընեն
որ կիրակնօրեայ դասախոսութիւն մը հաստատեն ուր բացատրուի
թէ ի՞նչպէս պէտք է յարդել եկեղեցին, կամ քանի մը հատ բա-
րազան-համոզներ յատկացնեն տօնական օրերուն մէջ որպէս զի ան-
կարգները պատժուին և ուրիշներու գայթակղութեանց ալ պատ-
ճառ չըլլան :

Ն Ի Ն Ի

Պ Ա Տ Ա Ս Բ Ա Ն

Մ. Ա. ՊԱՐՍԱԿՐԵԱՆՔ

Այո՛, զիտմ, թէ ո՞րքան, ա՞հ, որքան դէմ և կրուրեան,
Պատասխանել այս հարցումին, որ յէ եղած իմ անուան:
Կենցաղակէ շատ պարոններ, օրիորդներ ալ զուց կան,
Որ անվայել պիտի զըսեն իմ պատասխան ու խլնդան:

Բայց... անտարբեր, չար աղջիկներ զիտե՞ն ազդուիլ խրնդուիկն.
Այսկա ես ալ, մեկդի դրած ամօրն ու խիս բացարակ,
«Ա. Մամուլ»ի մէջ ձեր զրած շիֆ «հարցում»ին փոխարեն,
Կու զամ Ձեզ տալ փորձառական պատասխան մ'աս, ո՞յ-արձակ:

Ես ալ ճըման Ձեր պատութեան հերոսին այն կանամքի,
Նըշանած մը ունիկ զոց, վայելչաղիւ! լի՞ հ նոճի...
Որուն ի տես կը մարմրին շատ զընուխներ... կաղամքի,
Որպէս զի սա՞նկ. . . ճըսկայական իր մարմնով մէ՛յ մը ճոճի:

Բայց չերկարենք: Օր մը յանկարծ այդ շատուածք... երկրային,
Բարկութենեն փայտ կը ըրբած, եւ բիբերը վառելէն՝
Վրաս եկաւ: Այդ վայրկեա՞նը... Զէ՛, չեմ կը քանակ: Կ'շողային
Աչ անուան տակ զոյգ մը խոշոր ծակուկները... յուզումեն:

Դուք որ արդին նախարանիս զուշակեցիք ամեն բան,
Հասկրցաք թէ ձեռքը բույր մը պատառատուն կը կրկր,
Որուն վրայ, — ֆերբողական շունչի արդիւնի իսկական... —
Բառեակ մ'էի զրած սակէն... յոյզի պահու մ'աներեր:

* * *

«Մուր դեմքերը սարսուններով համաշափ,
«Աղոն' մանչեր, զատուելուրով ծածկեցէ՛՛,
«Կը սիրելի Զեզ, կը սիրելի ձեր... շահուն չափ:

«Թափեցէ՛՛ զո՞ն ձայները խորն անդունդին,
«Աղոն' մանչեր, կը սիրելի ձեզ ծարաւի՝
«Զեր սկրերուն, ձեր... փողերուն հեշտանին...»

* * *

Այս երկողը վերջը բերաւ բարոյական մեր կապին,
Ես՝ զատուեցայ ա՛շ այդպէսով այդ երթեմնի... հուրիկն,
Եւ ան՝ ինչ, երկուս աշ զոհ ու երջանիկ լիովին:
Բայց խընդիր է, ինչպէս կ'ըսէֆ դու, բերքին մէջ հեռուեմ

Թէ երկուսկու որո՞ւնը էր իրաւունը այս մասին: —
Որչափ ատեն որ ես իին մ'եմ եւ ան՝ այր մը, բարեկա՛մ,
Կը պընդեմ որ անիրաւ է ինը, եւ փաստն աշ իր սին.
Իսկ ան հարկաւ հակառակը, իրեւ արու քրմշակամ...:

Այսպէս վկաներ, արդիսին կիրքի, երկու սեռե շարունակ,
Զեն հաշըրիկ, չեն լուծուիր իսկ աշխարհի մէջ յարիտեան.
Եւ ամեն ոժ իր կարծեաց մէջ կը քրնանայ զոհունակ:
... Իսկ վաղճ այն է իրաւացին... որ ձայն ունի բաւական:

Ա.Լ.Խ ՄԱՆՈՒԿԵԱՆ



ԵՐԵՍԱԿԱՆԵՐ

— ~ ~ ~ —

Ծաղիկի 29րդ թիւին մէջ «Գրական մեռելութիւններ» գերանադրությունուած մը՝ կարգացի, Ալիս Մանուկեան ստորագրութեամբ:

Յօդուածին մէկ քանի կէտերը ինծի լիշեցնել տուին Մասի Յովհաննէսեանի «Եկերե» խորագիրով մէկ յօդուածը, որուն մէջ գրական համակրութիւններու խօսքը կ'ըլլար, և որուն ճշգրիտ արձագանգը ըլլալ կը թուի Օր. Մանուկեանի գրութիւնը:

Ենդիր չէ սական տափկա: Մարդ ամէն վայրիկան ստեղծելու կարողութիւնը և արամադրութիւնը չւնենար անչուշու, և տուանկ reminiscenceով՝ պղտիկ բանագողութիւններ... արտագրելը? Ներելի է շատերու համար, որոնց միտքը գրական դժուարին ու ցաւատանջ երկունքի մը տոկալու ուժը չունի վերջապէս:

Օրիորդը գրական մեռելութիւններ կ'անուանէ Դուրեւանի բանաստեղծութիւնները։ Օ՛հ, ինչո՞ւ չէ։ Բայց չէ որ ամէն անհատ միեւնոյն խմորով չէ շաղուուած։ չէ որ եռ այսինչ զրողէն հաճոյք կը զգամ, իսկ դուք, օրինակի համար . . . Բոլ առ Քօքէն։ Աղէ՛կ միտքս ինկաւ։ Բոլ առ Քօք ըսի, և յիշեցի այն վրիպակը զոր տեղի ունեցած էր նախորդ Երեսակներուս մէջ, Զօլայի տեղ՝ առ Քօք զրուած ըլլալով։

Կ'երեւայ թէ մեր Պ. գրաշարապետն ալ ակարութիւն մը ունի առ Քօքի վէպերուն մասին մասնաւորաբար . . .

Մարդուս վարկեանները բնա՛ւ չեն յարմարիր իրարու։ Եթէ միայն Քաղանովայի զիրքերովը զբաղեցնել տանք մեր միաքերը, պիտի դադրինք ունենալէ ա՛յն զգայական խանդը, երազայնութիւնը զոր մեր մէջ կ'արթնցնէ վէռլէնի բանաստեղծութիւնը, ամբողջ խանդադասանքով լիցուն։

Տխուր գիրքերը մարդս աւելի՛ աղնիւ, աւելի՛ բարի, աւելի՛ զգայուն կ'ընեն։ Ես չեմ ըսեր Օր, Ալիս Մանուկեանի պէս թէ միայն այսինչ սեսը ընդունելու է։ Կ'ընդունիմ որ աւելի աղէկ է առողջ գրականութեանք պարապիլը, բայց չմոռնանք միւսը, մելամաղձու զրականութիւնը, Դուրեանը, Վէռլէնը և Սամէնը։ Մի՛ մոսնաք որ ձեր սիրած Առաջն Սիլլէսդը աւելի տխո՛ւր ու տանաւորներ է գրած, քան զուարթ պատմուածքներ։

Երկուքն ալ անխուսափելիօրէն զիրար կը լրացնեն, զիրար կ'ապրեցնեն։

Մէկը առանց միւսին թմբուկի մը տպաւորութիւնը պիտի թուղուր վրաս։

* * *

Մեր գրականութեան մէջ հիներ կան, որոնք երբեք չեն փոխուիր։ Բարեշը ութեան գաղափարը իրենց ամէնէն չհասկցած բանն է։

Ինչպէս անսած ու բերած են հինէն, բնաւ չե՛ն փափաքիր զանոնք նրբացնել, օրուան նորութեան կաղապարին մէջ ձուլել։ Բարեշը ութիւնը մեծ անիրաւութիւն մը եղած պիտի ըլլար իրենց սկզբունքին դէմ։ Սկզբունքնին է լնաւ չչեղիլ զրուած կանոնէ մը, հին մեթուէն։

Նեսոսի պատմուաճանն է հնամոյութիւնը անոնց համար։ Անկէ պիտի բաժնուին միայն ա՛յն ատեն, երբո՛ր ալ վերջապէս արեւը չկարենան ողջունել, — ինչպէս պիտի սիրէր բացատրել բանաստեղծ մը։ Բայց, — ա՛ս ալ խոստովանիմ, — երեսունընդինդ տարիէ ի վեր գրականութիւն ընող ողջ գրագէսմներ ունինք, որոնք նուրեր պիտի համարուէին իրենց գրելու, բանաստեղծելու, ըմբռնե-

լու եղանակներովը, մինչզեռ իրականութեան մէջ ծերացած են իրենց մարմինին նախակին եռանդը ու թափը կորսնցուցած :

Գրիչը ասարքեր է, անձը տարքեր : Այս վերջինը կրնայ երբեմն ծերանալ առանց առաջինին ամենապղտիկ վեաս մը հասցնելու եւ փոխադարձաբար :

* * *

Զեմ գիտեր թէ գուք ի՞նչ կը խորհիք Մալխասի յարուցած վէճին վրայ . աս մարդուկը որ ինքինքը իրրեւ քննադատ ներկայացնելէ վերջը, հիմակ կը քաշկուսուի, կը պատաստուի արդարացնելու համար իր թարդմանած դիրքին սխալները, որնք չեն սրբագրուիր սակայն . . . քանի որ փոխանակ, բուն նիւթին վրայ խօսելու և ցուցումներուն վրայ անզրագառնալու, կ'ելլէ Շամոպրիանի և Ֆլուակիրի վրայ կը ճառէ, ինքինքին ամէնազէտիւմաստոնի մը հովը տալով :

Աս ի՞նչ ծիծաղելիութիւն է, Տէր իմ :

Ենքը գլուխը եղող մէկը տասմանկ բանավէճներու մէջ չմանար երբեք, վասն զի եթէ կ'ուզէ բան մը սորվիլ, գիտցածն ալ վրայ պիտի տայ : Խախուտ ուսումնասիրութիւններու և եռասիրիկ պատգամախոսութիւններու վրայ հիմնուած զասոտարակութիւն մը տեսէ՞ք ի՞նչ արտաւոց ու քրքչալիր վերջաւորութիւնն մը կը յանդի : Ամէն զրող իր կարծիքը կը յայտնէ կոր հրապարակաւ այս մասին, խորհեցայ թէ ե'ս ինչո՞ւ քանի մը առղովլ իմ խորհրդածութիւնն չհրապարակեմ, ես որ կ'ուզեմ Ծաղիկի ընթերցուհներու գրական ամէն իրադարձութիւններու մասնակից ընել, Երեսակներու փողփողումներուն միջոցաւ :

ՄԱՍԻ ՊԵՏՐՈՍԵԱՆ.

ԿԱՆԱՆՑ ՅԱՏՈՒԿ ՊԱՏԱՐԱԳ

Այս առառու, Ա. Թեն. Տ. Օրմաննեան Ա. Պատրիարք Հայրը կանանց յատուկ Ա. Պատարագ մասոցց, ըստ սովորութեան, Փում Գալուսի Պատրիարքանիստ և կեղեցիին մէջ մեծ հանդիսութեամբ : Մայրաքաղաքիս գրեթէ բոլոր թաղերէն բազմաթիւ տիկիններ ու օրիորդներ փութացած էին պատրիարքական այս մեծահանգէս պատարագին որ տեղի ունեցաւ քաղցրանուադ դպիրներու մասնակցութեամբ : Պատարագի միջոցին, Տ. Օրմաննեան Սբրազան քարոզ մը խօսեցաւ և յետոյ հանդիսաւոր բարեմաղթութիւններ ըրաւ վեհ . Սուլթանին թանկագին կենաց և արեւշասութեան համար, որուն ձայնակցեցան ներկայները սրտաբուղիս ամէններով :

ՆՇԱՆԱԽՈՍՈՒԵԹԻՆ

Ուրախութեամբ իմացանք Հալէպի երեւելիներէն Թորոս էֆ .
Գույումնեանի՝ Օր . Հերմինէ կիւլպէնկեանի հետ նշանախութիւնը
որ տեղի ունեցեր է , Ստանա , Կիւլպէնկեանց բնակարանին մէջ ,
երկու կողմի աղգականներու և բարեկամներու ներկայութեանը :
Երկու բարեհամբաւ ընտանիքներու այս խնամութիւնը խնդութեան
առիթ մը եղած է իրենց համակիր բազմաթիւ բարեկամներու , ոռ
րոնց հետ Ծաղիկ եւս կը փութայ իր խնդակցութիւնները յայտ-
նել , լաւագոյն մաղթանքներ ընելով աղնիւ խօսեցեալներուն :

* * *

Հաճոյքով կը ծանուցաննենք նաեւ Պօլսկրնակ ծանօթ վաճա-
ռական Հայկ էֆ . Ճամուգեանի՝ հանդուցեալ վասօդապետ Տատ-
եան Գրիգոր պէյի աղջկան Օր . Արտօնեակ Տատեանի հետ նշա-
նախութիւնը որ տեղի ունեցաւ անցեալ կիրակի Մագրիգիւղ
Տատեանց բնակարանին մէջ , երկու կողմի աղգականներու և բա-
րեկամներու ներկայութեան : Մեր ջերմագին չնորհաւորութիւնները :



Հ Ի Ի Ս Ն Դ Ա Պ Ա Հ Ո Ւ Հ Ի Ն Ե Ր

Աղջ . Հիւանդանոյի Հողաբարձութիւնը պայմանագրութիւն
մը կնքեց վերջերս , որուն համաձայն երկու անդիմացի հիւանդա-
պահ կիներ պիտի պաշտօնավարեն այդ . հաստատութեան նորաշէն
յարկերուն մէջ : Այս երկու օտարազգի կիներուն ձեռքին տակ
պիտի պատրաստուին հայ հիւանդապահ կիներ որոնց համար մաս-
նաւոր գասախօսութիւն ալ պիտի ըլլայ , Ասիկա օդտակար կար-
գագրութիւն մըն է ապահովաբար , որով մօտ օրէն կարելի պիտի
ըլլայ տեսնել մեր Հիւանդանոցին մէջ ալ , նշխարիս հիւանդապա-
հուհիներ , այնքան ահրաժեշտ նմանօրինակ հաստատութեան մը
համար :

Անկարելի է որ ընտանիք մը առանց կարի մեքենայի մնայ,
բայց էական կէտն է լաւ մեքենայ մը ունենալ, որովհետեւ լաւ
մեքենայ մը անթիւ եւ անհամար ծառայութիւններ կը մատուցա-
նէ, մինչդեռ գէշ տեսակէ մեքենայ մը անվերջ դժգոհութեանց եւ
տաղտուկի աղբիւր մըն է:

Բոլոր աշխարհ գիտէ թէ.

Ս Ի Ն Կ Է Ր

Հայրայթիջ ԿԱՅՍ. ՊԱԼԱՏԱՆ. The Singer Manufacturing C°
մեքենան լաւագոյնն է. սոյն մեքենան ամէնէն աւելի կատարելա-
գործուածը, հաստատունը եւ զիւրագործածելին ըլլալուն՝ բո-
վանդակ աշխարհի մէջ՝ ամէն ոք Սինկերի մեքենաները կը գնէ:

Զեռքի, ոտքի, ու ոտքի եւ ձեռքի միանգամայն

մեքենաներ կը գտնուին:

ՍԻՆԿԵՐԻ մեքենաները կը ծախուին մի միայն Սինկեր Հեկերութեան
վաճառատանց մեզ՝

ԲԵՐՍ. { 1. Մեծ փողոց, Պօն Մառէի գէմ, թ. 343 և 343 կրկին.
2. Մեծ փողոց, Կալաթա Սէրայի Լիսէին գէմ.

ԿԱԼԱԹԱ. { 1. Սինկէր խան, Թիւնէլին ետեւը.
2. Գարաքէօյ, Թրամիէյին կայարանին գէմ.

ՊՈԼԻՍ { 1. Սուլթան Համամ, թ. 2
2. ՍուլթանՊէյազիտ, Թրամիէյի կայարանին գէմ, թ. 13
ՍԿԻՒՑԱՐ Զարչը Պօյու, թ. 120.

ԴԱՐԱԲԱԿԱՆ ՄԱՍՆԱՎՃԱՐՈՒՄՆԵՐ

Դասերը եւ նորոգութիւնն ձրի.

Կատարեալ երաշխաւորութիւն:

Մասնաճիւղեր զաւառաց բոլոր քաղաքներուն մեջ:

Սինկերի Հնկերութեան կեցր. վարչատեղին կը գտնուի Բերա, Մեծ
Փողոց, թ. 343 եւ 343 կրկին, Սարդիս Պէյ Տիւզօղուի տունը:

11—50

Կ Օ Շ Ի Կ Ի Գ Ո Ր Ծ Ա Ր Ա Ն

Տ. Ք. ԲՈԼԱԲ ԵՒ ԸՆԿ.

ՀԻՄՆՈՒԱԾ 1860 ին,

Դրեթէ կէս զարէ ի վեր հանրութեան վստահութիւնը գրաւած
կօշիկի եւրոպական այս մեծ գործարանը՝ որուն դլիւաւոր մթերա-
նոցն է

ԲԵՐՍ, ՄԵԾ ՓՈՂՈՅ ԹԻՒ 401

Կը հայթայթէ արանց, կանանց և տղայոց յատուկ զանաղան տե-
սակ կօշիկներ որոնք իրենց շիքութեամբ և տոկունութեամբ կը
գերազանցեն միւս նմանօրինակ վաճառատանց ապրանքները:

Անգամ մը զիմնլ բաւական է զոհ մնալու համար: 3—12

ԱՌԻԹԵՆ ՕԳՈՒՏ ՔԱՂԵԼ Վ Ա Ճ Ա Ռ Ա Տ Ո Ւ

ՀԵՐՁԱՅԻ

ԱՊԱՌԻԿ ԵՒ ԿԱՆԽԻԿ ՎԱՃԱՌՈՒՄ

Հերձայի վաճառստունը՝ գոհարեցէններու, ոսկի և արծաթ չպթաներու, զրպոնի, պատի և քօնասի մամացոյցներու մասնաւոր վաճառումն զատ, իր բազմաթիւ յաճախորդներուն վաժահութենէն քաջալերուած՝ այս անզամ կը փութայ յայտարարել թէ ամէն եղանակի յատուկ վերջին նորածեւութեան վրայ պատրաստ ունի արանց, կանանց և աղայց համար ամէն տեսակ հագուստ ներ ու անձրեւի համար մոշամպս վերարկուներ, նաև հերմակեզ զբններ, ֆանթէզիններ և թօափիէններ ու ամերիկեսն կօշիկներ։ Ունի նաև կանկարասի, ձեղունի յամբարներ, մահճակալներ, եւ բովական ու անզիւական գորգեր, գետնի մուշամպաններ, կրամօ Փօններ ու պիսիթէթներ՝ ամենագերջին կատարելութիւններով։ Այս ամէնուն որոշեալ տրմէքին վաճառումն է

Ա Պ Ա Ռ Ա Ռ Ա Ռ Ա

Միայն թէ դնուած ապրանքին հարիս րին 20ր կանխիկ, իսկ մնացեալ գումարին համար չաբաժական հարիւրին 5 վճարմամբ պատրաստ է հայթայթել։

Վաճառատունս հաստատուած է

ՄԵԾ-ՇՈՒԿԱՅ, ԱՍԿԵՐՉՈՅՑ ՄԵԾ ՓՈՂՈՑ թիի 13
Կանխիկ զնողներու համար հարիւրին 5 զեղչ Սակարկուրին չկայ Շաբաթական վճարմանց համար հաւաքիչներ միշտ պատրաստ են։
2-10

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ՅԱՆԴԱՐԱ

ՆՈՅՆԱԶԱՅՆ, ԵՒ ՆՈՅՆԱՅՆԴ ԲԱՌԵՐՈՒ

Պ. Խ. ԹԷՌՉԵԱՆ

Այս նոր հրատարակութիւնը կարեւոր ազդակ մէ ամէն անոնց որոնք ոտանաւոր բանաստեղծութիւններ զրելու հետամուռ են եւ կը նեղուն յաճախ յանգերու ոովէ։ Գրգոյկը, մաքուր տպագրութեամբ եւ գեղեցիկ կազմով հրապարակ ելած է՝ արդէն եւ կը ծախուի 4 գտնեկանի, ամէն գրավաճառաց քով։ 8-10

Կ. ԵԱՎՐՈՒԵԱՆ

Յ. ԻՍՍԳՈՒԼԵԱՆ

ՎԱՃԱՐԱՏՈՒ

ԹԷՅԻ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐ

ՄԵՇԱ ԱԺԱՆ ՈՒ ԹԱՐՄ ԵՆ



ԵԱՎՐՈՒԵԱՆ

ԻՍՍԳՈՒԼԵԱՆ

ԸՆՏԻՐ, ԱԺԱՆ

ԵՒ

ՀՈՏԱՒԵՏ ԹԷՅԵՐ

Կ. Պոլիս, Պահմէ Գափու, ձելալ-Պէյ խան, թիւ 10

28-50